


Այդ հարցը ունի իւր գրականութիւնը. նրա մասին վեճեալի Մխիթարեան հայրերը, ինչպէս մեր գրականութեան շատ ուրիշ խնդիրների մասին, գրական շրջաններում ստեղծել են յայտնի աւանդութիւն, որի հերքելը որքան էլ փաստական, հեշտութեամբ տեղի չի ունենում: Յօյս ունինք, որ մեր առաջադրած խնդրում այսինքն Հ. Կ. Նախադրութիւնների և գլուխների գրութեան ժամանակի հարցում կարծիքների յեղացրջումն առաջ բերելը առանձին դժուարութիւնների չպատահի: Այդ հարցի մասին մենք կդրենք հետեւալում:

### Միարոպ վարդապետ



## ՏԱՃԿԱՀԱՅԻ

Բարեգործուրիններ. Պօլսի թերթերում կարդում ենք հետեւալ կարեոր նուրիաքերութիւնները:

Վիէննայի մէջ հաստատեալ տիկին Աղաւնի Քերէստէճեան, որ Աւստրեացին մը հետ ամուսնացած է, վավազեր է որ իւր և ամուսնոյն մահուանէն ետքը Ազգին մնայ տեղւոյն գրամատան մէջ ունեցած 1000 ոսկին, և այս վավազը գուծադրութեան համար այժմէն կատարուեր են օրինական գործողութիւնները:

Իզմիրի մաքսատան արկղակալ Ստեփան էֆ. ձշմարտախօսեան իւր անշարժ կալուածները 1500 ոսկի արժողութեամբ ազգին նուրիեր է: պայմանաւ որ ինքն ու ամուսին տիկինը մինչեւ ցմահ ստանան անոնց վարձը:

Աղնաւուրեան Կաթողիկետ էֆ. ասկէ առաջ 1000 ոսկիի վիխատութիւն մը պիտի ընէր եկեղեցին (Խղմիքում) հասութաբեր տուներ կառուցանելու համար և 10 տարի յետոյ իր դրամը ետ պիտի առնէր, մինչդեռ հիմա ստոյգ ազքիւրէ տեղեկացանք թէ հիւանդանոցի ետեկ կողմը գտնուող ընդարձակ գետնին վրայ 30—35 տուներ պիտի կառուցանէ, որոնց համար պիտի ծախուէ 3000 ոսկիի գումար մը, թերես ալ աւելի: Այդ

կալուածները որ եկեղեցին անուան վագֆ պիտի ըլլան 500 սոկին չափ տարին եկամուտ պիտի բերէն, ու Աղնաւուրեան էֆմիւթէվէլլին (խնամակալ) պիտի ըլլայ այդ կալուածներուն ցմահ։ Մահուան պարագային միւթէվէլլիութիւնը պիտի վարէ տիկին Աղնաւուրեան ցմահ։ անկէ ետք եկեղեցին պիտի տիրանայ այդ կալուածներուն։ Կառուցուելիք տուներու եկամուտէն 100 սոկին Աղնաւուրեան էֆ պիտի յատկացնէ կըթական դորժին, և որքան տուն որ շինուի, անոնց իւրաքանչիւրին համար 1 օնմ. ոսկի պիտի տայ ազգ։ արկղին իրրե գետնի վարձք։

Քարոզի մրցանակ. Յարութիւն էֆ. Թաւշանջեան անուն մի վաճառական 100 սոկի (մօտ 900 ը.) է յատկացը ել լաւագոյն քարոզներին մրցանակ տալու համար։ Այդ մրցանակաբաշխութիւնը կատարուել է և հետեանքի մասին կարգում ենք «Քիւզանդիոնում»։ Քարոզի մրցման յանձնախումը Ս. Պատրիարքին ընակարանը գումարելէ ետք իր տեղեկադիրը կը ներկայացնէ այսօր Յ. Խղմիքեանց գրական յանձնաժողովին։ Տեղեկագրին եղարկացութեան նայելով 12 քարոզ մրցանակի արժանի դատուած են։ առաջին երկուքին՝ իրը հաւասար՝ 250-ական ֆր. պիտի տրուի, Տ. Մուշեղ և Տ. Բարգէն ծ. վարդապետներու, իսկ մնացեալ տասը 200-ական ֆր. էն մինչեւ 50 ֆր. պիտի ընդունին։ Մրցանակ տրուած է նաև երուսաղէմի միաբաներու։ Այս 12-էն զատ 6 քարոզ ևս տպագրութեան պիտի արժանանան, որմէ դիւրին է հետեցնել թէ մրցանակի արժանի քարոզներութիւը 18-ի հասած է։

Երւսալիմի գործերը. «Արարատի» նախորդ համարում միքանի խօսքով յիշել էինք Ս. Յակոբայ վանքի տնտեսական մատակարարութեան մասին եղած տրտունջները Տ. Նեռնդ վարդ։ Մագսուգեանի դէմ, որի պատճառները այն ժամանակ դեռ պարզ յայտնի չլինելով մեզ այնքան իրաւացի չէին երեւացել միաբանութեան մի մասի դժոհոնութիւնները, բայց այժմ դըքաղտաբար հանդամանքները աննպաստ ցուցում են տալիս Տ. Նեռնդ վ-ի նկատմամբ, որը ցոյց տուեց պատրիարքաբանի պատուիրակ Բարդող էֆ. Թելեանի տեղեկադիրը։ որու երուսաղէմ ուղարկուելը անցեալ համարում յիշել էինք։ Բարթող էֆ. Թելեանը անձամբ ուսումնասիրելով խնդիր եղբակացութիւնը ներկայացրել է Ս. Պատրիարքին։ Այդ մասին Քիւզանդիոնը» գըում է։

—Ամենապատիւ Ս. Պատրիարքը ներկայեց ժողովին երուսաղէմայ խնդրոյն ուսումնասիրութեան համար կազմուած վար-

շական մասնախմբին յայտագիրը: Խառն ժողովը զայն նկատողութեան առնելով, իրաց վիճակին վրայ խորհրդակցելէ ետք՝ միաձայնութեամբ ընդունեց Երուսաղեմայ գործոց վրայ մասնախմբին առաջարկած ուղղութիւնը, և անոր յայտագրած եղարկացութեանց համաձայն հարկ գատեց, 1. Ստուգել պարտաքին աճելուն պատճառը. 2. Երուսաղէմի մատակարարութեան Եր ըոլոր ճիւղերով ելեմտացոյցի վերածուելը. 3. ճշանել կալուածական շինութիւններէ ապագային համար սպասուած ակնկալութիւնները. 4. Վանական վարչութեան՝ կեղրոնէն հաստատեալ կանոնագրին համաձայնելը. 5. Վանական վարչութեան կանոնաւոր կերպով վերակազմուելը. 6. Խոստացեալ համարատուութեան օր առաջ իրականացումը. 7. Երկպառակութեան սերմերի բարձումը:

Խառն ժողովն այս կէտերու գործադրութեան մասին Երուսաղէմայ ամեն. 8. Յարութիւն Ս.Պատրիարք հօր աջակցելու և միաբանութեան աշխատութիւնները դիւրացնելու համար որոշեց իր կողմէ Երկու ձեռնհաս ներկայացուցիչներ զրկել ի Ս. Երուսաղէմ և անոնց ընտրութիւնը թողուց առաջիկայ նստին:

Կ. Պոլոի պատրիարքարանը իւր որոշումները գործադրելու և միաբանների մէջ ծագաց Երկպառակութիւնը միանգամայն վերջ տալու համար խառն ժողովի քուէարկութեամբ որոշել է Երուսաղէմ ուղարկել Երկու կարեւոր հարուստ անձնաւորութիւնների — 8. Վահրամ Նրքեպիսկոպոս Մանկունուն և Տիգրան էֆ. Եռուսութեանին:

8. Յարութիւն Ս. պատրիարքն և իւր կողմից միշտ հաճութեամբ է վերաբերուում կեղրոնի որոշումներին. որի մասին Քիւղանդիսն հետեւեալ տեղեկութիւններն են հաղորդում Երուսաղէմից. — «8. Յարութիւն պատրիարքը ի սրտէ կը ցանկայ որ օր առաջ Երուսաղէմի վանքին խնդիրները քննուին և մաքրուին, որպէս զի ինքն հանգստանայ և միաբանութիւնն հանդարտից Ս. պատրիարքը կը փափագի որ եպիսկոպոս մալ զրկուի կեղրոննէն, խառն ժողովին ըրած Եօթն որոշումները ն. ամենասպատառութեան մէծ ուրախութիւն պատճառեցին, որան հետեւանք կարծես թէ քիչ մը հանդարտեցաւ:

Մինչ ուրախութեան մէջ էինք ի լուր ըստ վարչական արդար և Խառհական որոշմանց. այս պահուս անակնկալի մը առաջէւ կգտնուենք: Ս. Աթոռը վրգոված է և միաբանութիւնը վճռական որոշման մը կուպասէ:

Վահրամ վրդ՝ հոս կհամնի առանց Ա. պատրիարք հօք հրամանին։ Դեռնդ վրդի կարգադրութեամբ աեզի պիտի ունենայ կախակայիեալ լռուսարարապետին դալուատը։

Քիւզանդիոնի «թղթակցի վերջին խոսքերը մի այլ խնդրի են վերաբերում, այդ լռուսարարապետի ընարութեան խնդիրն է, որը դարձեալ կուսակցութեան կերպարանք է ուսացել։ Խնչողէս երեսում է Դեռնդ վարդապետի կողմնակիցներին յաջողուել է ընտրել իրենց բարեկամ Վահրամ վարդապետին այդ կարևոր պաշտօնի համար։ Դորա դէմ ևս ըողոքում է միաբանութեան հաշուեպահանջ մասը։ Այսպէս մի երկրորդ դարձեալ կարևոր խնդիր ծագելով յուզումը աւելի է շատացել։ Ա. Յարութիւն պատրիարքը խաղաղութիւն պահպանելու համար հեռագրում է Աղեքսանդրիա Վահրամ վարդապետին, ուր գտնւում էր նա, հրաժարուել այդ պաշտօնից և կամ առայժմ Երուսաղէմ չդալ՝ բայց վարդապետը չէ հնագանդուում և Դեռնդ վրդի օգնութեամբ և կարգադրութեամբ մեկնում է Աղեքսանդրիայից։ Այս բանի վերայ Տ. Յարութիւն պատրիարքը հեռագրով իր հրաժարականն է ուղարկում Պոլսի պատրիարքացան, որին ակնարկելով «Քիւզանդիոնը» գրում է։

Խնչողէս երեկ ծանուցինք, այս երկրորդ անգամն է որ Տ. Յարութիւն պատրիարքը կհրաժարուի վշտանալով վանքին մէջ տիրող անմիաբանութենէն։ Այս տարի (1903 թ.) բարիկենդանի միջոցներն անդամ մը հրաժարեցաւ՝ երկու հատուածներուն անպատշաճ զարմանքէն զդածեալ և այս անդամ կհրաժարի Տ. Դեռնդ վրդին, Տ. Վահրամ վրդին, և իրենց համալսաներուն անհնագանդ և անկարգապահ ընթացքին իրաւամբ դայրանալով։ Այս մարդիկի երբ տեսան որ լրջօրէն հաշիւ պիտի պահանջուի իրենցմէ և այլ ևս պիտի չկընան Ա. Տեղեաց նուիրական շահերուն անունովը քննացնել հայ եկեղեցւոյ զաւակներուն խիզճը, օրէնքն իրենց ձեռքն առած և ըստ կամո կտրգագրութիւններու ձեռնարկած ըլլալու են՝ առ ոչինչ գրելով նոյն իսկ ալեղարդ պատրիարքին պատուէրները։ Խնչողէս Ա. պատրիարք հայրն իր հեռագրով յայտարարեց անմիջապէս ոչ ոք կրնայ կամ մտքէն կանցնէ ընդունել Տ. Յարութիւն Ա. պատրիարքը հօք հրաժարականը, բայց ամէն ոք կփափագի որ օրինաւոր կարդ ու կանոն վերահաստատուի միաբանութեան մէջ, և այս ալ կեզրնական վարչութեան որոշած կերպովը շատ լաւ կընայ և գլուխ հանուել։

Երուսաղէմից հաշուեպահանջ կուսակցութեան գլուխ և տնօքէն ժողովոյ անդամ Եղիա վրդ՝ 23 միաբանների հետ մի

երկար հեռագրով շնորհակալութիւն է յայտնում և. Պօլոյ  
պատրիարքին Ա. Յարութիւն պատրիարքի հրաժարականը չըն-  
դունելու համար:

Բուլղարիոյ եւ Ռումանիոյ թեմերը. Մօտ ժամանակներում  
և. Պօլոյ պատրիարքարանը մի շատ կարևոր գործ յաջողեցրեց  
—այդ բուլղարիոյ հայ գաղթականութեան հոլուութեան խըն-  
դիրն էր: Մինչև այժմ այդ թեմը կառավարուում էր այցելու  
հովիւներով. որ այնքան ցանկալի հետեանք չէր ունենում թե-  
մական գործերի նկատմամբ: Ա. Պատրիարքը տոկուն և խելօք  
գործունելութեամբ յաջողեցաւ մնայուն առաջնորդութիւն  
հաստատել այդ վիճակի համար: Վիճակային կանոնաւոր ժողով-  
ներով առաջնորդ ընտրուեցաւ Տ. Ներսէս եպ. Ասլանեանը. որ  
շուտով իւր պաշտօնատեղին պիտի դնայ:

Այդ յաջող վորձից ոգեսրուած պատրիարքանը ձեռնար-  
կում է և Ռումանիոյ թեմը հաստատուն առաջնորդութեան  
վերածել, բայց այստեղ գործը մի քիչ դժուարութեան է հան-  
դիպում, որ բացատրում է սուրհանդակը հետեւեալ կերպով:

—Ռումանիոյ մայրաքաղաքին Պուլքը էշի հայ եեեղեցւոյ հո-  
գաբարձութեան նախագահ ալ. Դանիէլ Յովակիմեան՝ իմանալով  
որ պատրիարքարանը վերջին օրերո փոյթ կը տանի՝ ինչպէս  
Պուլգարիոյ, նոյնպէս Ռումանիոյ հայոց համար մնայուն առաջ-  
նորդութիւն մը հաստատել և տեղական կառարութեան ալ  
վաւերացնել տալ, շրջաբերական մը խրկեր է Ռումանիոյ գլխա-  
ւոր քաղաքներու հայոց հոգաբարձութեանց, գանգատեր է  
պատրիարքարանի այդ հոգածութեան դէմ, յորդորեր է չըն-  
դունել մնայուն առաջնորդութեան հաստատութիւնը, և յի-  
շատակել է թէ պատրիարքարանը ունի հինաւուրց տնօրինու-  
թիւն մը, որ է Ռումանիոյ հայոց համար մնայուն առաջնոր-  
դութիւն չհաստատել, այլ երբեմն երբեմն եկեղեցական մը  
զրկել առ ժամանակեայ հովուութեան համար: Այս շրջաբե-  
րականին հեղինակ Յովակիմեան ալ. Դանիէլ 20 տարիէ և վեր  
Պուլքը էշի հայոց եկեղեցւոյ հոգաբարձութեան աթոռար բռնա-  
կալած ուղածին պէս կը վարուի և 100,000 ֆրանկ գրանած  
է: Այս անձն է որ վերջերս եկեղեցւոյ մէջ ծանը անկարգու-  
թեանց ալ պատճառ եղաւ: Այս կարգի անձեր են որ այլ և  
այլ միջոցներով կը խուսափին համարատուութենէ, ու արգելը  
կըլլան Ռումանիոյ առաջնորդութեան կազմակերպուելուն. սա-  
կայն կը յուսանք թէ պատրիարքարանը պէտք եղած բանակ-

ցութիւնները լրացնելով՝ առաջնորդական ընդուռթիւնը գլուխ կը հանէ:

«Մշակի» վանի թղթակից հետևեալ մի քանի կարեւը տեղեկութիւններ է տալիս տեղւոյն կրթական և այլ գործերի մասին:

—Մեր երկրի կրթական գործը դբէթէ նոյնութեամբ կը շարունակուի. ծխային վարժարաններու վրայ այս տարի կեղծոնական մալ աւելցաւ, որուն համար խիստ ընդարձակ չէնք մը շինուած է այս տարի: Նէնքը այնչափ ընդարձակ է որ 400 աշակերտի ալ կը բաւականայ. թէև 70—80 աշակերտ հազիւ կայ այժմ, որոնք դարձեալ տան մը մէջ կը նստին:

Վարագայ որբանոցը կարմրաւորին հետ միանալով՝ այժմ ունի 50-ի չափ որբեր, որոնց տեսուցն է նաքարեան Պ. Գէորգ: Մտադրութիւն կայ նաև ուրիշ մասնագէտ ուսուցիչներու յաւելման. նա և յառաջիկայ դպրոցական տարեշրջանին ընծայարան ման վրան աւելացնելու խօսք կայ և այս ամենը այժմ կը հոգացուի առաւելապէս վանքին հասոյթներով, որ տարուէ տարի աւելնալու վրայ են:

Տեղւոյս հաթոլիկները այս տարի իրենց երկու վարժարանները գոցեցին, արական որբանոցի որբերն ալ 20-էր տամսի իջուցին: Ասոնք հիմա սկսած են ուժ տալ նեստորական ժողովրդին, երբեմ մոցակից իրենց դէմն ունենալով Ամերիկեան և անդզիական միսիօնարներ, որոնք այժմ հոս կը գըտնուին ե նեստորական տղաներէ որբեր հաւաքած են:

Ամերիկեան միսիօնարներն ալ իրենց գործերը կը շարունակեն նոյնութեամբ: Ծերունի գօքթ. Բէյնօլդու եր տրամադրութեան տակն ունի 3—400 երկուեռ որբեր, որոնց մեծ մասը գերմանական ըլլալով վերջերս անջատուեցան և զատ շէնքի մը մէջ կըննամուեն երեք գերման: օրիորդներէ: Խոկ անգլիական որբերը ամերիկեանին հետ խառն կը գտնուին գեռ: Այս տարի միսիօնարները հազար հոգի պարունակելու չափ մեծ ու փառաւոր ժողովարան մը շինեցին մօտակայ Կորըծոնց այգին մէջ, որուն ծախուց մասնակցած է և ընիկ ժողովուրդը, տալով երը 200 լիրայ: Հոկայ հողմաշարժ միքննամալ Ամերիկայէն բերած ըլլալով հաստատած են իրենց շրջափակին մէջ:

